

զաքերաթ՝ տիկէր պիր իծթիման թաալիգ
օլընմը տըր:

« Կ-Բաթրիգ Վէքիլի Արհ. Աւետիս
Արք. Արիւարեան՝ կէլէն կիւն, Բաթրիգ-
խանէմիգ զարու քէնէսար Շէնրեան Յով-
սէի էֆ. իւն պիրլիքտէ Զապիլիէ նէզա-
րէթինէ պիլ ազլուէ, նազըր բաշա հազ-
րէթլէրին զիւարէթ իյլէմիլ տիր:

« Մուշ վէ թէվապի Մէրխասաթ
Արհ. Ներսէս Եպիսկ. Ճնտոյեան տախի,
ախիլիէն Զապիլիէ նէզարէթինէ կիտէրէ,
նազըր Շէֆիգ բաշա հազրէթլէրին զի-
ւարէթ իթմիլ տիր:

« Հաւաքտան Մայիս 5 թարիխիյէ
պէր վէճի աթի եազըլմը տըր:

« Մայիս 5ին Երեւանի օր ի Հաւաք
հասաւ մեր Արհ. Արիւարեան Վիճակաւոր
Եպիսկոպոսը, որուն գալստեան լուրը հա-
ղորդեց կանխաւ Գերբ. Գրիգոր Մ. Վ.
Կամարական ի Մամոնէ, ուր կանչուած
էր իւրեալ Եպիսկոպոսէն: Հաղիւ թէ գա-
լստեան լրաբեր հեռագիրն առինք, կար-
գէ դուրս խնդուածմը լեցուեցանք և
սկսանք աթանալայել ընդունելութեան
համար պատրաստութիւններ տեսնել. և
ճիշդ գալստեան օրը՝ բաւական թուով
տեղւոյս հասարակութիւնէն ժողովուրդ
գէմ ընդ առաջ գացինք կառքերով երկու
ժամուան տեղ. և հետեւին էր Տրապի-
զոնի Գաբուէլին Հարց Միծաւորն Վերապ.
Բարթէ լէվոնիս Վրդ. Եւ Երբ կողմանէ
գացող ճիւղերը՝ կանխեց և Գերապայճառ
Հօր մօտեցած ըլլալուն լուրը բերաւ, հա-
մարմուտեցանք քանանայք և ժողովուրդ
և կառքը հասածին պէս մօտեցանք բարի
գալուստը մաղթելու Նորին Արհիպա-
տուութեան, և ինքը կառքէն վար իյնե-
լով ընդունեցաւ ցնծութեամբ իր որդւոց
ի սրտէ մատուցած մաղթանքներն ու յար-
գանքը, և ամէնքս մատչելով ի համարոյր
Ս. Աշոյն և ընդունելով իւր օրհնաբառը
խօսեցինք՝ դարձեալ շարունակեցինք ճամ-
բանիս դէպ ի Հաւաք: Նորին Արհիպա-
տուութեանը՝ Գերբ. Գրիգոր Մ. Վ. Կամարա-
կանի հետ և իր փոքրաւորով մէկտեղ ե-
կաւ: Երբ ի Հաւաք հասաւ, բոլոր Կա-
թողիկոսն արտաքին ուրախութեամբ ցնծա-
ցին և բոլոր Հաւաքի Տ. Գրիգոր Վ. ին
հիմնած կուսանաց վանքը թուող ելաւ,
որուն մեծ դուռը վայելապէս զարդա-
րուած էր կանանչ ոռոտերով, ոսկեզօծ զար-
դերով պսակուած գրութեամբ մը. և
գրութիւնն էր երկաթազիր տառերով գըր-
ուած այսպէս.

« Եկայք բարեաւ Հայր Սրբազան
Բերիք մեզի շնորհք զանազան,
Ձեր գալստեամբ հրճուիք ամէնք,
նոյնաբար հայցեմք զՕրհնեմք: »

Երբ վայրիկ մը հանգստացաւ Արհ.
Սրբազանը, դիմաւորողք եկան Ս. Աշը
առնելու և ըմպելեօք հիւրասիրութեան և
մեծաւ մխիթարութեամբ մեկնեցան: Տեղ-
ւոյս վանացոյ կուսանաց երկսեւեւ աշակեր-
տաց կողմանէ փոքրիկ ներկայացում մ'ալ
արուեստաւ ի պատիւ Սրբազանին, որ քա-
նի մը օրէն պիտի մեկնի ի Մարդուան և
յԱմասին: »

« Աթիտէք մէքթուպ՝ տէրճի զըմ-
նընտա թարաֆըմը կէօնտէրիմիլ տիր:

Միւթէվէֆա Ինճիսեան Վիլլիէ էֆ. նին
եթիմլէրինի վասիսի պուլունան Գա-
ղանճեան Ստեփան էֆ. ալէյհիտէ իզա-
մէ իյլէտիկիմ տաւաթան տօլայը Երմէնի
գաթիլիք բաթրիկի միւթէվէֆա իւթպ.
Էմմանուէլեան էֆ. հաղրէթլէրինէ թաք-
տիմ իթմիլ օլտուղմ ֆի մարտ 9 թարիխի
պիր գըթմ բօրթէսթօնա, վէ Էրմէնի բաթ-
րիկի Ամին. Օրմանեան սրբազան հաղրէթ-
լէրի մարիֆէթի իւէ ֆի 20 նիսան թա-
րիխի Էրմէնի-գաթիլիք բաթրիգ Վէքիլի
Արհ. Արիւարեան Արք. հաղրէթլէրինէ
վէրմիլ օլտուղմ իթմիտայա ճէվապէն զա-
ղէթայը միւթէվէրինիլին 4142 նուէրօ-
սընտա « Նիմ րէսմի օլարաք » Էրմէնի-գա-
թիլիք Բաթրիգ խանէսի Թաարէ մէճիպինի

վէրմիլ օլտուղմ գարարար սըրասընտա,
պալէստէ զիւր օլունան մէսէյէ հազընտա
պաղը մէքալաթ նէյր իաթմիլ տիր:

Պու պապտէ հազըր անդանէմի զա-
նիրէ չըգարմազ իլին հիւքմէ մէտար օլա-
ճազ իսպաթ, տէյալիլ վէ Էմարաթը՝ մու-
հաքմէմիֆին տէրտէսթի րօւյեթ պու-
լունտըր մահմէթի աթիլէսինտէ վէ պէ-
վայիրի սայրիտէ պէեան իտէրէք, սայէյի
ատալէթվայէյի հաղրէթի Բատիլաշիտէ ա-
ճիգէլէրինի ինգազը հազգ իտէպիլէճէ-
կիմէ իւրպէնիլիմ 0 հալաւ, իշպու ճէ-
վապը անդանէմի զաղէթայը միւթէվէ-
րինիլին թապ իտիլէճէք իւք նիւսիտէսին-
տէ նէյր իյլէմէնիլի րէսմ Իտէրիմ, էֆէն-
տիմ:

ՄԱՆՆԻԿ ՊԵՆԿԵՆՆ
Աթիթանէ, 12 մայիս 1904

Մաննիկ Պենկեան գատընըն պու մէք-
թուպը՝ զաղէթմազտա միւստէրիճ ֆըգ-
րայը մալուճէյէ ճէվապ օլմամաւըլա պէ-
րապէր, պիթարաֆըլա չիտէթէնտէրճ
Իաթմիլ տիր: Ձիւնքի ֆըգրայը մէքըր-
րէտէ, տիկին Մաննիկ Պենկեանըն հազըր
ալէյհիտէ հիլ պիր մէօզ օլմաւըլ, իշպու
ֆըգրա՝ մահա Ինճիսեան Վիլլիէ էֆ. իւէ
միւթալէյիս արասընտաքի մէսէյէտէն տօ-
լայը թանդիմ իաթմիլ օլաւ վէ Էմանէթէյն
Բաթրիգ խանէմիլի թէվալի իաթմիլ պու-
լունան պիր գըթմ սէնէտին Բաթրիգ խա-
նէմիլի տարէթի թէվալի իւէ ինտէսի-
նին իյլաշնտաւ, եանի մէքըրի սէնէտ
Բաթրիգ խանէյէ ալըք օլարաք թէվալիմ ի-
աթմիլ օլտուղմ, վէ ասըր գուեռտաթա
կէյիլիլիլ պուլունտուղմ հալաւ, իշպու
սէնէտին ալըք օլարաք ինտէսիտէ
պիր կէօնա մահդուր վէ միւստիպէթ-
սիլիլիք օլմաւըլըն, վէ պինապէրին
պու եօլաւ ինտէսիտէն տօլայը գա-
տընը միւթալէյիսն լազը օլաւ իթիլա-
ղընը մանէսալը օլտուղմըն իշարընտան
Իպարէթ պուլունմը տըր: Էսալը մէսէ-
լէնէ կէլինճէ, Պենկեան գատըն, հազըր
օլտուղմ հալաւ, հազըր քիմէսէյէ թարա-
ֆընտան ինքեար օլունամեհաճըր կիպի,
Բաթրիգ խանէմիլի Թաարէ մէճիպինի տա-
խի այնի արդուր իսայրխանէտէ պու-
լունտըլըն՝ պիթաթ միւթալէյիսնըն
գաթման չիւպէյէ իթմէվէրինի թէվալի վէ
թալսիլիլ իտէպիլիլիլ:

(ՄէճՄՈՒԱ)

« Յիլիպտէ Էրմէնի մէքթէվէրի,
գալմանիլ ու նիղալմաթ մանէլլիլիլիլ թէվ-
ֆիլիլի հարէթլէրի իլին միւթէրէրէն վու-
գու պուլան թէվալիլիլիլ տիլէմէտիլիլիլ-
րինտէն, մէքըրի մէքթէվէր Սօֆիատան
վէրիլէն Էմըր թաթիլ մուճիպինճէ Յիլիպէ
բօլիս միւստիլիլ Թարաֆընտան գաթաթտը-
րըմը, վէ քէյիլիլիլ զաղէթալար իւէ
րէսմէն իլան իաթմիլ տիր: (Իգտամ)

« Գահրէտէ Բուսիա Գոնսալաթօսը
թէրճէմանը միւթէվէրանը մահլէլլիլիլիլ
Գրիգոր էֆ. Եղիաեան, ախիլիլ վէֆաթ
իթմիլ տիր: Միւթալէյիլ սահիպի սերվէթ
վէ խայրխան պիր գաթ օլտուպ, հաեա-
թընտա բէք օգէ Էյիլիլիլ իթմիլ օլտուղմ
կիպի, վէֆաթը Էմանսընտա տախի, ֆա-
միլիլիլ քաշ նէֆէր չօնաղըն Էյիլիլիլիլ
սէնաթ վէ եա իւրեմը ալիլիլ թահալիլիլ
գապիլ իսէ, պու մաքստէ գուլանըմազ
իւզըն, մէնտուպ օլտուղմ Էրմէնի միլիլիլի-
նէ 10,000 լիւրա թէրք իթմիլ տիր:

ՐՈՒՍԻԱ ՎԵ ՃԱԲՈՆԻԱ ՄՈՒՀԱՐԵՊԵՍԻ

Սոն մուհարէպէրէ հազըրնտա
Էյիլիլիլ զաղէթալարընտա օգունտը.
ղընա կէօրէ, ճաբօնըլարըն՝ Լիւսօ.
Եանկա տօղրու իլէրլէտիլիլիլ սըրա-
տա ուղրատըլարը մաղուպիլիլիլ,
վէ Եալու նէհրինի կէյիլիլիլիլ սոն.
րա իլք մէրքէք իթմիլիլազ իլլէտիլիլ:

լէրի Յենկհուանկէնկէ գատար կէրի
չէքիլմէլէրի՝ ժէն. Գուրօքաթ քիլին
ուղրատըր ֆէյաքէթլէրին հասըլ իթ-
միլ օլտուղմ սոն թէէսիլիլ իշպու
իթմէնէ Բուս մուհարէպէրինճէ պիր
վէսիլիլ մաքամընտա գուլանըմը
տըր: Հալպու քի պիլգաթ ժէն. Գու-
րօքաթ քիլին րէսմի թէվէլարաֆընտան
անլալըլեօր քի. վազըմ՝ պիլիլիլ ք
պիր մուհարէպէ օլմաւըլ, անճազ
ճաբօն բիշտարալարըն կէրի սիւրիւլ
մէսինտէն իպարէթ տիր:

Յիլվազը ժէնէրալ միւթալէյիլիլ
պէեանընա կէօրէ, մայիսին 15ին ճի-
սապալը պիր ճաբօն բիշտար միւթ-
րիլիլիլ 20 քիլոմէթրօ մէսաֆէ իւ-
ղէրինտէ 4 մէվգիլէրինտէ կէրի սիւ-
րիւլիլ տիր: Ժէն. Գուրօքաթ քիլին
ախիլիլիլ թէվէլարաֆընտա հազըրնտա
տախի պիր կէօնա մալիւմաթ վէր-
մէմիլ տիր քի, պուլունտան անլալըլա-
ղընա կէօրէ, մէքըրիլ ճաբօն միւթ-
րիլիլիլ քիլիլիլիլ իլէրլէմէքտէ
իլէն, գարընտա քէսիլիլիլ պիր
ախիլիլիլ կէօրմէսի իւզէրինէ կէրի
չէքիլմէնէ մէճպուր օլմուշ տըր: Պու
խուսուս՝ ճաբօն գոմանտանը ժէն.
Գուրօքի իլին պիր մուվաֆազըլիլիլ
սիլիլիլ ատտ օլունամալ, խուսուսա
քի ճաբօնիանըն չըմալա տօղրու հա-
րէքէթ իտէն իւշ գօլ օրտուսըր ապա
տուրմամը, վէ եալընըր մէրքէք օր-
տու՝ պազը միւշքիլիլիլ ուղրամըլ
տըր:

ճաբօնըլար, քէնտիլիլիլ իլին
վազթըն գալը՝ Բուսարճա բէք զի-
եատէ գըլմէթտալ օլտուղմըն պիլ-
տիլիլիլիլիլ, իլէրլուէ հարէքէթ-
լէրինի պիր տաղըրա պիլիլ տուր-
տուրմազ իթմէմէնէքէլիլիլ, վէ
պսնըն իլին գաթ իտէնէքէլիլիլ մէ-
սաֆէնին ալվալիլիլ միւթէմէլէն ան-
լամազըլըն պիլիլ հարէքէթլէրինէ
տէվամիլլէնէքէլիլիլ ճիլիլիլ, բիշ-
տարալարըն միւշքիլիլիլ ուղրաեա-
ճազալը թապիլ, վէ միւստէմէլէր
Էմանսընտա Բուսարճա մուվաֆազ-
օրաճազալը միւթէմէլիլ իսէտէ, ճիտ-
տի մուհարէպէլէրին՝ իլիլ թաբաֆ
օրտուլարըն չաթըմասընտա վու-
գու պուլանաղըր տէրքեար տըր: Պու
պիլիլիլ մուհարէպէլէրի իսէ, հէր
իլիլ թաբաֆ հազըրլանմազտա տըր:

Թէլիլիլիլ իւթալիլիլիլ. Լօստ-
րա 24 մայիս. Լօստան Բիւթէրին
Բէթրէսպուրիտան ալտըր մալիւմա-
թա կէօրէ, Բուսարճա քեաֆֆէյի թօք-
լարը ալտըրտան սօնրա, գուրթա-
րըմամը միւթէրինիլ օլաւ Պօկալիլիլ
նամ զրուաղէօրիլ պէրհալա իթմիլիլ.
լէր տիր:

Թօքիլ. Ժէն. Գուրօքիլին պէ-
եանընա նէգարէն, պիր ճաբօն բի-
եատէ միւթրիլիլիլ մայիս 24 տէ
Գուանթիլիլ եաղընտա 200 Բուս
սիւալիլիլիլ պիր միւստէմէլէրին սօն-
րա, Բուսարճա 20 մազթուլ թէրքիլ
ֆիլար իթմիլիլ տիր:

Բէթրէսպուրիլ. Ժէն. Գուրօ-
քաթ քիլին՝ պիր թէվէլարաֆընտա տի-
եօր քի, պիր քիլիլիլ ճաբօն միւթ-
րիլիլիլ, Գաղապարը արգաւան մու-
հարէթ իթմէք իւղիլիլ Գաղապար
նի կէյիլիլ իթմէլիլ իսէ տէ ֆիլարիլ
մէճպուր օլմուշ տըր: Գաղապարտան
10 քիլիլ եաղընտալ տըր:

Իրգալ. Գալապ կէօլիլիլիլ
պուլարը Էրմէնէ պալիլիլ տըր:
Բարիլ. Մէյտանը հարպտան

պիր կէօնա մալիւմաթը րէսմիլիլ ա-
լընմամը տըր:

Մուգտէնտէն ալընան թէվէլարաֆ-
լարա կէօրէ, ժէն. Գուրօքի օրտու-
սընըն պիլիլիլ քըրմը Լիւսօեանկ իւ-
ղէրինէ իլէրլէմէքտէն կէրի տու-
րուպ, ճէնուպա տօղրու չէքիլմէքտէ
տիր:

Յենկհուանկէնկտէքի ճաբօն ապա-
քիլիլ իլինտէ չիտտէթիլիլ պիր գօլէրա
պալաւըլ, կիւնտէ 100 տէն զիւստէ
ապէրին վէֆաթ իթմիլիլ պա թէ-
լէլարաֆ իսպար վէրիլիլիլ:

Մօսկու. Գիր գաշ կիւնտէն
Ագասի Շարապ 600 րահիպէ կիտէ-
ճէք տիր:

Վիլնիւս. Վիտիլիլիլ օգ. Բուս
ֆիլարընը՝ 3 ճաբօն գրուաղէօրիլիլ
թութտըր չալիսալ թաստիգ օլուն-
մամըլ տըր:

Բարիլ 25 մայիս. Մուգտէն-
տէն պա թէվէլարաֆ պիլիլիլիլիլիլ
նէ կէօրէ, Լիւսօեանկտան կէլէն Ձիւ.
իլիլիլ ժէն. Բիլիլիլ Յիլիլիլ 7
միւթրիլիլ ճաբօն ապէրինէ պալթէ-
թէն հիւսուս իտէրէք, պուլարը թէ-
լէք իթմիլիլիլ իլիլիլիլ իտիւօրալար
Ժէն. Մանըն Էմըլ ալթընտաքի
Ձիւ օրտուսընըն թէվէլարաֆի հարէ-
քէթիլ սէպէպիլիլ, Ձիւլիլիլիլ ճէր
կէօնա հիւսուսընը՝ սէպէպիլ մուհա-
րէպէ ատտ իտէնէկիլիլ պէեան իթ-
մէկէ Բուսիլիլիլ գարար վէրմիլ օլ-
տուղմ՝ Բէթրէսպուրիտան պիլիլիլ
րիլիլիլ:

Բէսմի պիր մէնպալտէն պիլիլիլիլ-
տիլիլիլ կէօրէ, Բուսիլ, Արթանթիլ
ճիւմհուրիլիլ իթմիլիլ 35 միլեօն ֆը-
րանգա 1 զըրհիլ վէ 2 գրուաղէօր
սաթըն ալմըլ տըր:

Ձիւլիլ. Լօստան Բիւթէրին
հարպ սէֆինէսինտէն միւրէքէպ պիր
ճաբօն ֆիլարը՝ տիւն Բօրթ Արթիւ-
րիլ թօքա թութմըլ տըր: Հիւսուս
պիր սաթ իթմիլիլ տիր: Տիւն
Բօրթ Արթիւր թաբաֆընտան թօք
սէպէրի իլիլիլիլ տիր: ճաբօնըլա-
րըն գարա ճիլիլիլիլ տէ Բօրթ
Արթիւրիլ հիւսուս իթմիլիլիլ զանն
օլունտօր:

Մուգտէն. Լօստան Բիւթէրին
պէեանընա կէօրէ, ճաբօնըլար եւ-
նիտէն իլէրլէմէկէ պալալարըլար տըր:

Բուս ապաքիլիլ իլէ Բուլանթիլիլ-
տէն իլէրլէմէքտէ օլունտէմէ վու-
գու պուլմըլ տըր: Մուգտէնիլ չըմա-
լը չարգ թաբաֆընտա ճաբօնըր քի-
լիլ միւթրիլիլիլ կէօրիլիլիլ տիր:
Բէթրէսպուրիլ. Ժէն. Գուրօ-
քաթ քիլին, պիր թէվէլարաֆընտա տիլար
քի, Յենկհուանկէնկտէ 40,000 ճա-
բօնը ճէմ իտիլիլ օլտուղմ թաստիգ
օլունմըլ տըր: Բիւսիլիլիլ 3 թօք իլէ
4 ճաբօն միւթրիլիլիլ պուլմըլ տըր:
ճաբօնըն քիլիլիլ միւթրիլիլիլիլ
Յենկհուանկէնկտէն Սիսայէնէ վէ
թալուկօ նէհրինիլ ալաղը գըրմընա
տօղրու իլիլիլիլիլ թաստիլ օ-
լունմըլ տըր:

Ձիւլիլ. Թաղուշանտան ալթման
իսպարիլիլիլ կէօրէ, ճաբօնըլար մա-
լիս 24 տէ օրաեա 6000 ապէր չը-
գարտըլարը կիպի, Բիլիլիլ տա
հէր կիւն քիլիլիլ միւթրիլիլիլ չը-
գարըլեօր:

Սէուլ. Զանն օլունտըլընա նէ-
գարէն, Համհօնկ եաղընտա Գա-
ղապար, Գօրէալար իլէ պիր մու-
հարէպէտէն սօնրա, Զուլիլիլ չէքիլ-

միջակ տիր: Կենսան միւթնսարրը-
ֆը՝ Համհոնէնկ՝ իշդալ իյէմէք
իւզրէ ասքէր կէօնաէրէճէք տիր:
(Համհոնէնկ՝ Գորէտնրն չարգ սահի-
լինտէ, Կէնսանրն 80 ֆարսախ էօթէ-
սինտէ չըմալ թարաֆընտա վագը պիր
չէհր տիր):

Եօնկամբօ իմանը թիւճճար իշին
գարաթըմըլ տըր ճարօնըլար, եա-
լընըլ հիւքիւմէթ սէֆինէլէրինն Եա-
լու նէհրինտէն կէլէսիննէ միւսաստէ
խտիւրար:

Բէքին.— Ձին հիւքիւմէթինին
մէսլէքի պիր արաֆիլի մուհաֆադա-
եա գարաք վերմիլ օլաուղը պիր էմի-
նամէի իմէրաթօրի իլէ թէէքիտ ի-
տիլմիլ տիր:

Մուգտէն.— Բուսիտա եօլլար
նազըրը բրէնս թիլօլ պուրաեա վա-
սըլ օլմուշ, վէ թէքար Եէնուպա
միւթէվէճէհի հարէքէթ իթմիլ
տիր:

Բէթրէսպուրկ.— Ճարօնըն Գուրսդ
վէ Օղու ժէնէրալլարընը գօմանտա-
լարը ալթընտաքի օրտուլարըն գա-
րատաքի մուխապէրէլէրինն ժէն.
Գուրօթաթ քինին քէսմիլ օլտուլը՝ պա
թէլէկրաֆ իշար օլտընտ:

Ճարօնըլար՝ էլիլթ մատալարըն-
տա ասքէրի պարազալար ինչա ի-
տիւրար:

Ձարէվիլ վէ Բէթրէսպուրկ զըրհը-
լարընը՝ պիր գալ կիւնտէն տէնիլէ
չըգապիլէճէկի, վէ պու սուրէլէ
Բուս վէ ճարօն տօնանմալարը արա-
սընտա մուվազէնէ հուսուլէ կէլէճէ-
կի՝ պիր թէլէկրաֆնամէտէ պէեան
օլտընտ:

Լօնտա.— Բէքինտէն չէքիլէն թէ-
լէկրաֆնամէլէրտէ, միսիօնարլարտան
ալընտա խապէրլէրէ պիւնտէն, Ձինին
Շանթուլէ էեալէթ ինին չըմալ ճիհէ-
թինտէ, Պօգըրլար թարաֆընտան
մուհիմմ պիր հարէքէթ վուզուա
կէլտիկի պիւտիլիլ տիր:

Լիւսեանկտան ալընտա պիր թէ-
լէկրաֆտա, ժէն. Մանըն գօմանտա-
սը ալթընտա պուրուսան Ձին տա-
քիլինն կիլթիլէքէ խապիմանէ պիր
վալիլէթ քէսպ իթմէքտէ օլտուլը
իշար գըլըմըլ տըր: Ձին ժէնէրալը-
նըն էմիլ ալթընտա 30,000 ասքէր
իլէ 40 թօք մէվճուտ տըր:

Վիէննա.— Վլաթիլօթթօգա վա-
սըլ օլան ամիր. Սգրիտօլ, ճարօն
տօնանմալըն, սէվահիլի միւտաֆաա
իշին միւթէլէքի գըլըմլարա թագ-
սիմ օլմաեա մէճպուր իթմէք իւզրէ,
ճարօնիա իմանլարընը թօքա թուլթ-
մանը տիւլիլէքի: Պու սուրէլէ
ճարօնըն գուվլէլի պահիլէքի, հա-
րաքեաթընըն միւթէլէքի նօգթա-
լարընտա քէսպիլ գաաֆ իտէճէք տիր:
Ժէն. Գուրօթաթ քին՝ թէճալուզի
հարէքէթ իծրալընա գարար վէր-
միլ տիր:

Բարիլ.— Տարին եազընընտա սա-
լը կիւնիւ Եէնի պիր ճարօն զըրհը-
սընըն զարգ օլտուլը խապէր վէր-
լիւր:

Ճարօնըն 4 զըուազէօրիլ իլէ պիր
չօգ թօքիլ սէֆինէլէրինն՝ Բօրթ
Արթիւր իլէ Միաթօ օտալարը արա-
սընտան կէլտիլէքի: Ձիֆուտան ա-
լընտա պիր թէլէկրաֆտա իշար գը-
լընըլ տըր:

Գորէտնըն Բէթրէսպուրկտաքի սէ-
ֆիլի մայիս 27տէ Բուսիտա ալ-
տէթ իտէճէք տիր:

Բէթրէսպուրկ.— Աժանս Բուսիլն

իշարընա կէօրէ, ճարօնըլար՝ եա-
վալ վէ իթիլէթ խապէրլէքի Յէնկ-
հուանկէլէնկտէն Սիւլէնէն տօղրու ի-
լէրլէքուրար: Մայիս 24տէ 3000 Բուս
քիւնտէօր իլէ սիւարիտէն միւրէք-
քէպ 3 թապուր ասքէր, Սէտեախօ
իլէ Սալիլէքէնցա արասընտա իլէր-
լէմէքտէ պուրուսըլ, վէ ալին վա-
ղըլթտա ճարօնըլարըն տախի՝ Լօնկա
թարաֆընա եիւրիտիւլէքի աւլա-
չըլմըլ տըր: Օ կիւնիւ Բուս բիշտար-
լարը՝ Սիւլէնտէն 14 վէրսլ՝ էօթէ-
տէ Եէնուպա տօղրու Լիւսիլն պօղա-
ղընը գապիլ իթմիլ տիր:

Բէթրէսպուրկ 26 մայիս.— Բօրթ Ար-
թիւր ճիւղընտա զաեթ շիտտէթիլ պիր
մուհարէպէ վուգու պուրուստա օլտուլը,
ճարօնըլարըն թէլէքաթը զիւտտէ իտու-
կի վէ մուհարէպէնն տէվալ իթմէքտէ
պուրուստաք խապէր վէրլիւր:

Լիւսեանկտան չէքիլէն պիր թէլէկրա-
ֆա կէօրէ, չէհիլ մէքիւր ճիւղընտա
իւսուկուզարըն միգտարը կիւնտէն կիւնէ
արթմաքտա օլտուլ, պուրուստա արասըն-
տա ճարօնըլարըն տախի մէվճուտ օլտու-
ղը վէ պէրապէրլէրինտէ իթիլ թօք պու-
րուստաք թէլէքիլն իտիլ:

Ձիֆուտան ալընտա պիր թէլէկրաֆ-
տա ճարօնըլար, Բիցէվօնա վէ
Քիւնիւտա ասքէրի իմտաթիլէ չըգա-
մըլար տըր. պուրուստա Բօրթ Արթիւր
տօղրու իլէրլէքի պալլարըլար տըր:

Բարիլ.— Գորէտնըլար, կեան պիր
թարաֆա, կեան տիկէր թարաֆա մուս-
վէնէթ արգուսինտէ պուրուստաք:
Համուսնկտաքի Գորէտ վալիլի, Գաղաք
ասաքիլինն զախիլէ թէլէքաթիլն էմի
իլէտիլի իլին, ճարօնըլար, պու վալի
հազընտա շիտտէթիլ մուսմէլէ իպազը-
նա պալլարըլար տըր:

Վիէննա.— Ձիֆուտան ալընտա պիր
թէլէկրաֆա կէօրէ, պիր միգտար ճարօն
ասքէրի՝ Նիւլուսնիլ իլէ Մուգտէն արա-
սընտա վագը Հայնէն չէհիլ իւզէրինն
Եիւրիւմէքտէ տիր:

Բուսլար շիտտէթիլ քէնտիլէրինն միւ-
տաֆաալա հազըլարընտ:

Բէթրէսպուրկ.— Քիւնիւտա գալըլ
պիր մուհարէպէ վուգու պուրուստա, ճա-
րօնըլարտան խալիլ թէլէքաթ օլմըլ տըր:

Լօնտա.— Ձիֆուտան ալընտա պիր թէ-
լէկրաֆա կէօրէ, ճարօնըլար, պիր Քիւն-
չէնտան տէմիլ Եիւր պոյունտան վէ տի-
կէրի Բիցէվօնտան Տարինն տօղրու սահի-
լի տէրեա պոյունտան օլմաք իւզրէ, իթի
գօլտան Բօրթ Արթիւրին եազընընա վա-
սըլ օլմըլար տըր:

Ժէն. Գուրօթիլն օրտուսընը թագվիլէ
իթմէք իւզրէ էլան ճարօնըլար թագու-
չանա ասքէր չըգարընտ:

Բէթրէսպուրկ.— Տէվրան իտէն պիր
չայեաեա կէօրէ, Բուսիա՝ ժէն. Մանըն
կէրի չազըլմալընը Ձին հիւքիւմէթինտէն
թալէպ իտէճէք իմիլ: Բուսիա, ժէնէրալը
միւսալիլէքի ճարօնըլարըն իսթիֆաթէ
իթիլէքի իւսուկուզար իլէ միւսանէ-
պաթտա պուրուստաքտան տօլար չիւ-
եանէթ իտիւր:

Սէնտան չէքիլէն պիր թէլէկրաֆա
կէօրէ, հիւքիւմէթի ասքէրիլէքինն շիտտէ-
թինտէն տօլաեք Գորէտըլար՝ ճարօնըլար
հազընտա հիւսնի նիլէթ կէօթէրլէքի
պալլարըլար տըր: Բուսլարըն մուհիլպի
օլան Համհոնէնկ էեալէթի միւթէսարըքը՝
Բիւնիկեանկա վասըլ օլմաքտա պուրուստա
1600 Գաղազլարա էրգաք հազըլանմա-
սընը էմիլ իթմիլ տիր:

ՃԱՌՈՆԻԼԼԱՐԸՆ ՊԻԼԱ ՖԱՍԼԱ ԻԼԷՐ-
ԼԷՄԵՍԻ.— Ձիֆու 26 մայիս.— Բօրթ Ար-
թիւրին սօն տէֆա թօքա թուլթուստա-
տա հազըլ պուրուստաք օլան պիր Ֆրանսը-
ղըն պէեանընա կէօրէ, մէքիւր թօք ա-
թէլին իծրա իտէն ճարօն Ֆիլիսը 8 սէ-
ֆինտէն միւրէքէպ պուրուստաք, վէ պու
թօք աթէլին պիր սաաթ սիւրմիլ տիր:

Տալիլտէ հէր տագըքա ճարօնըլարըն
հիւսուսընա պէլէլէքի տէ օլտուլ, Բուս

լար՝ պու իմանըն տօղլարըլա իլէթըմա-
րընը խարապ իթմէք չալըմըլար իտէ տէ,
մուվաֆաք օլմալարըլար տըր, վէ Հաղու-
զէ սէֆինէսինն ֆէլաքէթի խապէրալըն-
տա, ժէն. Սթօնէլ իշպու ֆէլաքէ-
թին թէճտիտ իտիլմէքիլն էմի իլէմիլ
տիր:

Ղալիպա Բիցէվօնա վէ Քիւնիւտա քէք
չօգ ճարօնըլ պուրուստաք, օրտան Գու-
անկիւնիլ նիւմ ճէլիլէքիլն իթի սահիլ-
լէրի պոյունտան Բօրթ Արթիւրին տօղրու
իլէրլէքուրար:

Սժանս Բիւթէրին մալիւմթընա կէօ-
րէ, ճարօն օրտուսը Բուսլար թարաֆը-
նտան շէտիտ պիր մուսալիլէքիլն թէստիլ
իթմէքիլն Սանիլիլթուեա վասըլ օլմուլ
տըր: Մայիս 22տէ մէվքիլ մէքիւր եա-
զընընտա պիր մուհարէպէ վուգու պու-
մուլ իտէ տէ, նէթիլէսիլ հէնուզ մալիւմ
ալիլ տիր: (Սանիլիլթու Բօրթ Արթիւրին
կէօթիլէքին տէմիլ Եիւր իլանթիլէքին
սօնա իթիլն ըսթաթիլն օլտուլ, Բօրթ
Արթիւրին 100 քիլոմէթրօ գաաթա ու-
զաքտա տըր):

Թալիլէվան եազընընտա պուրուստա
Բուսլար՝ տիւլմէնն եազլալմասընտա,
չէհիլ խարապ իթմէք հազըլ պուրուստա-
եօլար:

Քիւնիւ եազընընտա գարաեա չըգմըլ
օլան ճարօնըլար՝ տէմիլ Եիւր պոյունտա
վէ Բիցէվօ եազընընտա գարաեա չըգմըլ
օլանլար տա, Տարինն վասըլ օլմաք իլին
Գուանկիլնն սահիլ չարգի պոյունտա
իլէրլէքուրար:

Պիր ճարօն մուսպիլինն եազընընտ
կէօրէ, ճարօնըլար մայիս 19տա, Թալիլ-
վանըն չըմալընտա Քէր քէօթէլինն պիր
ալալ ասքէր չըգարըլար տըր:

Լօնտա.— Թօքիլ զազլալարընտա
օգուստըլընա կէօրէ, ճարօնըլար, մայիս
25տէ, Բուսլարը, Նանքիւլինկտէքի
մէվքըլարընտան տիւլարը չըգարթըլար
վէ շէտիտ պիր մուհարէպէնն սօնա,
հիւսուստա օրտալըն զապիլ իթմիլ տիր:
(Նանքիւլին կիւնտա Նանկուլին Բօրթ
Արթիւրին 40 քիլոմէթրօ մէսաֆէտէ տէ-
միլ Եիւր իւզէրինտէ ճէնուպա քէսպին օ-
լուպ, մէքիւր տէմիլ Եիւր սօնտան էվ-
վէլէք ըսթաթիլն տըր):

Բէթրէսպուրկ.— Ժէն. Սախարօլըն
պիր թէլէկրաֆնա կէօրէ, ճարօնըլար,
տէրուսինտէ թագիլա 30,000 քիւնտէ
վէ 2000 սիւարի ասքէրլէրի վէ 36 թօք-
լարը պուրուստա Յէնկիւնիլէքինն էթրա-
ֆընա իսթիլէքիլն ինչա իտիւրար:

Ճարօնըն իլէրի գարաղօլարը Բուսիա-
թիլէքին իսթիլէքիլն վաֆանթիւ-
նըն ճէնուպաքտան 3 քիլոմէթրօ էօթէքի
թէլէքիլն իշդալ վէ օրտա 3000 ասքէր
ճէմ իթմիլ տիր:

Ձիւլիլէքին րարթօլարընա կէօրէ,
մայիս 18տէ Քիւնիւ եազընընտա պիր մու-
հարէպէ վուգու պուրուստա, ճարօնըլար
700 քիլիլ թէլէքիլն իթմիլ տիր: Բուսլա-
րըն թէլէքաթը տաալա ալ տըր:

Պա րարթօ խապէր վէրլիլէքիլն
կէօրէ, ճարօնըլար 5 կիւնտէն պէրի Թա
գուստա 50,000 ասքէր չըգարըլար տըր:
Պուսլար՝ Բօրթ Արթիւրին տօղրու իլէրլէ-
եօլար:

Մանիւրի օրտուսընն ասքէրի թա-
պիլ միւթէթիլինն պէեանընա կէօրէ,
ասաքիլինն ալվալը սըհիլէթի պէքէմալ օ-
լուպ, եուսուրնագտան հիւ պիր վուգուսթ
եօք տըր: Խաաթալարըն միգաալըն էնէմ-
միլէթիլ տիր:

Թօքիլ.— Աժանս Բիւթէրին՝ ժէն.
Գուրօթիլն պիր րարթընա պիւնտէն պէ-
եանընա կէօրէ, Բուս սիւարիլէքի թաքօ
եազընընտա պիր մուհարէպէնն սօնա,
Բաթաօլի եազընընտա թէլէքիլն իթմիլ,
վէ Բուսլարըն իւզէրինն հիւսուստա զալէ-
պէ իլէմիլ տիր: Բուսլարտան 3 քիլիլ
թէլէքիլն 18 քիլիլ եարալը օլմըլ տըր:

Բարիլ.— Բուսիա հիւքիւմէթիլն քէնտի
սէֆիլէքիլն մարիթիլէլն, ասալ թէվա-
սիւթ գապուլ իթմէքիլնն, վէ եալը

նըլ ճարօնը մաղլուպ իթիլքտէն սօնա,
անհաք վէ տօղրուտան տօղրու Միգաա
իլէ շէրաթիլ սուլիլէ հազընտա մուսա-
պէրէ իտէճէքիլն տէվէթէլէքի թէքար
պէեան իլէմիլ տիր:

Յէնի պիր ճարօն օրտուսը Սանկէ-Լի-
բույա վասըլ օլմըլ տըր: Բուսլար մուգա-
վէմէթ իտիլ:

Յէնի ճարօն ասաքիլի՝ Բօրթ Արթիւրին
տօղրու իլէրլէքիլն տիր:

Պիլի կիլէ ԱՆԼԵՆԱՆ ԹԵԼԵԳՐԱՖԻԱՐ.
Բարիլ, 27 մայիս.— Մուգտէնտէն ալը-
նան խուսուսի պիր թէլէկրաֆտա, ճա-
րօնըլարըն Լիւսեանկ Եիւր իւզէրինտէ
պիր տուղալա տիւլտիլիլ, վէ 15,000
ճարօնըլ իլէ 2000 Բուսն թէլէքիլ օլտըլը
պիւտիլիլ իտէ տէ, պու չայեա թա-
թիլ օլընմալը տըր: — ճարօնըլար՝
Բօրթ Արթիւրին մուսալէքիլն իլթի-
րաք իտէճէք ասաքիլին միգաալընը
կիւնտէն կիւնէ արթըրընտ:

Լօնտա.— Թօքիլտան աժանս Բիւթէ-
րէ իշար օլընտըլընա կէօրէ, Բուսլար,
Քիւնիւտաքի մէվքըլարըն թէքիլ, Բօրթ
Արթիւրին չէքիլմիլ տիր: Պու մուսա-
րէպէտէ Բուս վէ ճարօն հարպ սէֆինէ-
լէքի իլթիլաք իլէմիլ տիր:

Աժանս Բիւթէրին իշարընա կէօրէ,
Յէնկիւնիլէքիլն ճիւղընտաքի Բուսաա-
քիլինն պիւնիլ, պիր ֆաալիլէքի կէօրին-
մէքտէ տիր: Ժէն. Գուրօթաթ քին՝ իթի
ճարօն օրտուսընն եկիլիլէքիլն պիւրէլ-
մէսինն մանի օլմաեա մուվաֆաք օլ-
մըլ տըր: Գաղազլար՝ իթիլն ճարօն օլ
օրտուսընըն արգասընտա կէօրինմիլէր
տիր:

Պիլիլ.— Թօքիլտան պա թէլէկրաֆ
իշար օլընտըլընա կէօրէ, մարքի իթօ,
մէլիլիլ վիւքէլաա, տէվէթէլէքի հիւր-
մէթի թալիլէքի իթմիլ տիր:

ՏԱԽԻԼԻԷ

Տիւն, սէլալընտան սօնա, չայեան
պուրուստա միւսաստէիլ սէնիլ իւզէրինն,
Ավթըրիա վէ Ալմանիա սէֆիլէքի սուրէ-
թի զայրընտէսին հուգուրը հազըլթի
Բաալիլիլէքի գապուլ պուրուստաք իլթիլ
— Ալմանիա սէֆիլի՝ Ալմանիա իմէրաթօ-
րընն սապըլ եալէրի օլտուլ, սէնալաթ-
լա Տէրիսաաթէթի պուրուստա քընս ֆօն
Շէօնպուրկ Վալտէպուրկ խաքիլալըն Շա-
հանէլէ թագաթի իլէմիլ տիր:

— Ինկիլթէրանըն Արմաթընիլ ֆապիլ-
գաալընտա իմալ օլընտան Համիլէքի զըրհը
քրուազէօրիլ իլէ Երթօղրու սէֆինէլն Հիւ-
մաեուսը, տիւն, Միալիլ Եօնիլն վասըլ
օլմըլար, վէ մէքիւր իմանտա պուրուստա
Մէսուսիլ զըրհըլըն, Ապա իւլ Մէճիտ վէ
Իզմիր գըրուազէօրիլ իլէ գալէտէն թօք-
լար աթըլարաք, րէսմը սէլալ իշպա գը-
լընմըլ տըր:

— Թէրսանէիլ ամիրէտէ ինչա օլընմաք-
տա օլան զըրհըլ Յէթիլ Պիւլէնտ, Ավ-
նուլա՝ վէ Մուսիլին Ձաֆէր գօրվէթէ-
րինն գօնուստաք Գուրպ թօքալըն իմալ
իտիլմիլ օլտըլընտան, եաեընտա Տէրի-
սաաթէթի կէթիլիլէքի տիր:

— Թօքըն ալալարըն իլին Բուսիտան
սաթըն ալընմաքտա օլան 1000 քէս հալ-
վան թէմալէն կէլմիլ օլտըլընտան, պէ-
տէլիլ թէճիլգալըն ասքէրիլն նէգարթիլն-
տէն միւթէսիլտիլն վէրլիլ տիր:

— Սըրպիա սէֆիլի՝ տիւն գէվճէսիլն
Պէլիլաա կիլմիլ տիր:

— Իրան սաաթալամ սապըլը Ալի Աս-
ֆէր խան՝ տիւն չէհիլմիլ մուվաալէթիլն,
Իրան սէֆարէթիլտանէլն էմիլ տիր:

— Մէվլուտ միւսապէթիլն տիւն կի-
ճէ ճամիլէր, էպիլիլիլ միլիլն վէ սաիլ
մահէլէր գաալիլիլ իլէ տօնաալըն տըր:
Պու կիւն վիւքէլա, վիւքէլա, միւսիլտան,
վէ սաիլ պէնտիլտան հազարաթը Մապէլ-
նի Հիւմաեուստա ալիլմէլն, Ձաթը հազ-
րէթի Բաալիլիլէքի արգը թէպիլէքի վէ ու-
պուտիլէքի իթմիլ տիր:

Տիկեր թարափառն Գրօնիուսն, թէք-
իֆսիդ հալ ու հարէքթլէրի լէ գապաճա
աթիթֆէլէրի իլէ թէլէճճուհէլէրին ճէլպ
թթմը օլտուղը խըդւկթ քեաբարարտան մա-
տամ Սիւզան հազգընտա թահզըզաթ իճ-
ան խոխպ, ազտէճճէ աուրէթի ճէպլրլէտէ
քէշնաթսինէ թէլաթ խոխմը օլտուղը դէ-
ման, Մարսէլ Լըվասէօր տէյի թանըմը
լառուղը պու միւրէպպլլէնին, չիմտի Սիւ-
զան Բրթի խամբուտէ տուլ պիր գատըն մա-
գամընտա քէշնաթսին թանըթմը օլտուղը-
նը անտաղընտա, պու իլտա, պէր էսրար
պուրտաղընը հիւս իլտի, վէ քուրթին-
տէն, — Տիմէք աւրնըն կիզլէմէմէ տէ-